

Երկրորդ օրը մինակ գացի, իմացը-նելով որ միտք ունէի գիշերը լերան վրայ անցունելու։ Նախ Միռեհա լեռը ելայ, որ ցածկեկ է, և հարաւային արևելքէն վանքին ձորը կը գոցէ. հոսկէ Սինայի մթնագոյն և սուր գագաթը կը տես-նուի։……

Ահա անգամ մըն ալ Սինայի գագա-թին վրան եմ. բայց այս անգամ մինակ եմ. հետո հաց ու ջուր բերած, կ'ուզեմ հոս ճգնաւոր ըլլալ տամնուհինդ ժա-մուան համար։……

Վեց օր Ս. կատարինէի վանքը կե-ցայ, քաղցր հիւրնկալութեան հա-ճոքով. Մեծաւորն հայրենական բարե-կամութեան ամենայն կերպերով կը հո-գար զիս։ Այս պատուելի անձս ինծի տեղեկացուց որ զեռ մանանայ կ'իջնար անապատին մէջ՝ բայց միայն ամառը։ Առջի տարիէն պահած էր անկից, որ շատ կարծր էր, բայց արեգական դնելով կա-կըցաւ, և կրցայ ճաշակել։ Դեղնագոյն նիւթ մըն է, գրեթէ մեղրի համ' և տեսք ունի. բայց հատալից բան մըն ալ ունի՝ որ քիչ մը կը դժուարացընէ ուտելը, սա-կայն ուրիշ կողմանէ շատ աղէկ սնունդ կու տայ. Արաբներն զեռ նոյնպէս մա-նանայ կ'անուանեն։ Տեսակ մը վայրենի նոճի ծառի մը վրայէն կը ժողվեն, զոր և Արաբացիք դարֆա կ'անուանեն։

ԳՈՐԴԱՄՊԵՐ¹

ՊՐԱՀՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴ

Պրահման ճանապարհորդ գլքոյկն գաղլիոյ Ակադեմիայէն պսակուեր է, և կառավարութիւնը հաւաներ է որ դպրո-ցաց մէջ բաշխուի։ Այս գիրքս է Համո-ուոտորիւն ազգաց իմաստորքեանը։ Հեղինակը ուզեր է ժողովրդական և օդ-տակար գործ մը երկասիրել, և իր նպա-տակին հասեր է։ Այն ընթերցողքն՝ ո-րոնց համար դրած է՝ հաճութեամբ և օգտառելով պիտի ընթեռնուն. և անսնց

ալ որ զարմանալի նոր ինչ մը պիտի չերևայ, կրնան կազմել զայս ալ Հընդ-կային հիւղոյն վայելուշ առածներուն և պարզամիտն Հոկարտոսի անժխտելի պատուէրներուն հետ։

(Հանդէս Երկուց աշխարհաց)։

Գանգէսի օժանդակ պղտի դետակի մը եզերք կը բնակէր Պրահման մը. ո-րուն կեանքը այնպէս քաղցրութեամբ կ'անցնէր, որ ինքն իսկ սովորութիւնը ըրեր էր նմանցընելու զանիկայ այն հե-ղագնաց ջրոյն՝ որուն վրայ երբեմն պշու-ցեալ կը նայէր ամբողջ ժամեր, « ի՞նչ կրնայ փափաքիլ մարդ մը, կ'ըսէր Նա-րա-Մունի, երբ ունենայ խրճիթ մը հովանաւորեալ արմաւենեզք, մաքուր ջուր մը՝ իրեն մկրտութեանցը համար, պտուղներ՝ իր սննդեանը համար, և կա-րենայ հանգստեամբ մուածել վետային իմաստուն խօպերուն վրայ, և իրիկունն ալ Սարմայի հին առակները կարդարվ զրօննուլ։ Գետեզերքի մը վրայ նստած մուածելէն աւելի ի՞նչ լաւագոյն բան կայ, ըսաւ իրեն օր մը իր դրացի ծեր Պրահ-ման մը. գիրքերուն տուածէն աւելի հաստատուն ուսմունք մը կայ, և է այն՝ որ կը պատճառի ընկերութենէ բովան-դակ մարդկութեան։ Ամեն մարդիկ ի-րարու եղբայր են, ինչպէս որ շատ ան-դամ ձեզի ըսեր եմ, և ունին հասարա-կաց համար՝ իմաստութեան անսպա-ռելի հաւաքում մը, զոր դարք դարուց կ'աւանդեն, և զոր մարդիկ պէտք է ան-դագար ըսեն մարդկանց։ Զկայ երկիր մը, որ զրկուած ըլլայ այս աստուածային իմաստութեան աստուածային ճառա-գայթներէն. և անոնց մաքուր ծուծը հաւաքել կրցողը՝ թէ և ամենէն կոշտ բարիա մ'ըլլայ, պիտի զգայ անով իր սրտին մաքրուիլը, քաղցր և սիրալիր ազգեցութեամբք լցուելով. ինչպէս որ արելը հազար տեսակ անծանօթ անու-շահոտութիւններ կը հանէ՝ երբոր թա-փանցելու ըլլայ մեր անտառաց մթին խորութեանց մէջ։ Նարա-Մունի, իմաս-տունին մտածութիւննը աղէկ է. անփա-ռասէր մարդուն հանգիստը խաղալ

1 Voyage dans la presqu'île du Sinaï.

Է քաղցր է . բայց այն իմաստնոյն գործօն կեանքը՝ որ կը ջանայ զմարդիկ կը թել աւելի յարգելի է . և իր յօդնութենէն վերջը , աւելի հաճոյական է հանգիստը իրեն , քան թէ պենկալի սարեկաց երգը . կամ ալբերաց խոխոջանքը անդադար մտիկ ընողին . Աստուած տար թէ սրունքներս կտրուած չըլլային տարիքիս ծանրութենէն , և յի շողովթիւնս այսպէսցրուած չըլլար , կ'երթայի ազգաց մէջ հարցընելու ամեն մարդկանց իմաստութիւնը . այս բանս է կարծեմ երկրիս վրայ Աստուծոյ մեծ ձայնը . և երբեմն ինձի կ'երեխ , թէ ասիկայ է ամենէն ապահով հնարքը՝ ճանչնալու ինչ որ ինքը կ'ուզէ որ սովինք . վասն զի ոչ երբեք զմեղ կը խարէ :

— Ափսոս որ , հայր իմ , ըսաւ երիտասարդ Պրահմանը , ժողովուրդք այնպէս բազմաթիւ են՝ ինչպէս թռչնոց նետուած այս կորեկան հատիկները , և իրենց լեզուները այնչափ այլազան են՝ որչափ որ անտառին միջէն լսուած այն ճռուողիւնները . և եթէ կան ազգաց քով աղէկ առածներ , սակաւագիւտ են՝ մեր աւազներուն մէջի աղամանդներուն զէս . քու ըսածդ անհնարին կ'երևայ . և կարծեմ աւելի լաւ է դիտել գետոյն սաղաղիկ հոսանքը , և մաքրել սրտերիս՝ միայնութեան մէջ :

— Նարա-Մունի , դու գլխուդ մէջ ոյս արևելեան հին առածը ունիս , որ լըսէ . « Լաւագոյն է նստիլ քան ոտքի լրայ կենալ , քնանալ քան թէ հսկել , մահը ամենէն լաւն է » :

Այս հանգչելու առածը , քեզի ըսեմը ամենէն աւելի վնասակարն է մարդանց մտքին մէջ . ամենէն ալ դժընակն է , որովհետև ամեն բարեգործուեան կամքը կը փափանէ . ամենէն աւելի ծաղրականն է , որովհետեւ դիութեամբ չարին մէջ կենալ կու տայ . ոլորովին խելքի դէմէ՝ որովհետև այն խի նպատակի մը կը հասցընէ որ որսի ստոյգ նոյնչափ ալ անխուսափելի հատ իրաւունք ունիմ հաւատալու , աղ , և ասիկայ երկայն փորձի ար-

գիւնք է , որ այս ծովովթեան խրատները աւերեցին մեր արևելքի հարուստ աշխարհները , մինչդեռ արևմտեան ժողովրդոց եռանդուն հետաքրքրութիւնը՝ անդադար փոխանակելով գաղափարները՝ որք այնչափ աւելի կը լաւանան որչափ որ աւելի վիճուին , պատճառ եղած է իրենց զարմանալի յաջողութեանը : Այնպէս որ՝ այսուհետեւ ժողովրդոց և մարդկանց մեծ բարդաւաճանքը պիտի հիմնուի իրենց գործունէութեանը և իրենց ընկերակցութեանը վրայ : Ես քեզի եղբայր իմ կ'ըսեմ , Նարա-Մունի , ինչո՞ւ համար նոյնպէս չըսեմ ֆրանկաստանի բնակչին ալ , եթէ Ֆրանկաստանի բնակիչն ալ մարդու սիրտ մը ունի : ինչո՞ւ համար իրեն չըհաղորդեմ իմ իմաստութիւնս , և չհարցընեմ իրեն իր երկրին իմաստութիւնը :

— Բայց այս իմաստութիւնը՝ որ ժողովրդոց մէջ տարածուած է , ուր պիտի գտնուի , հայր իմ , եթէ հարկ ըլլայ՝ վինտուել զայն զրքերէ գուրս տեղմը : — Եղբայր իմ , ամեն մարդ իր սրտին մէջ ունի բառ մը՝ Աստուծոյ այն մեծ խօսքին առ մարդիկ , բաւական է թէ փընտուէ զայն . հաւատան ինձի , որ ասիկայ աւելի քիչ դժար է քան թէ Ցարվաշադի-Բազնա ապաշխարողին ըրածը , որ տասնուհինդ տարիէ՝ ի վեր ձախ ուռքին վրայ մինակ կը կենայ , և որուն գլխուն վրայ աղաւնիներ իրենց բոյնը կը շինեն , կարծելով թէ սեան մը վրայ կը թառին . աւելի քիչ դժար է քան թէ վանանդրա ապաշխարողին ճանապարհորդութիւնը , որ Տէլիէնին ինչուան Ակրա գնաց անդադար կլմպոտիկ ընկելով : Դարձեալ կ'ըսեմ , դու երիտասարդ ես , արևմտեայց լեզուները կը խօսիս , միտքդ հաստատուն է , սիրոտ առողջ . երբեմն քու չնորհալի բնակութիւնդ զքեզ կը ձանձրացընէ , թէպէտ և գեղեցիկ արմաւենեազ շրջապատած է , թէպէտ և ծաղիկներն ալ կ'անուշահոտեն զայն : Ել գնա բոլոր երկրիս վրայի եղբարցդ հարցընելու . հարցութ իւրաքան-

շիւրին մէկ բառ մը այն մեծ խօսքին՝
որ զանոնք մէկզմէկ սիրելու կը զրդէ.
դարձիր եկուր կրկնելու զայն իմ գե-
րեզմանիս վրայ։ Ես ալ երկընքէն պի-
տի լսեմ։

Նարա-Մունի իր տունը դարձաւ
ծեր Պրահմանին մտածութքը լցուած։
կ'ուզէր մտածել առաջուան պէս, բայց
ներքին ձայն մը կը կրկնէր իրեն։ Ա-
ռանձին մտածութեանցժամանակը ան-
ցած է, գործելու ժամանակ է հիմա։
Ուզեց կարդալ, բայց զիրքը ձեռքէն
ինկաւ, վասն զի ակամայ կամօք կը
մտածէր՝ այն հաղարաւոր մոքերուն
վրայ՝ որ ամեն օր կը խորհրդածէին, և
ամեն բանէ վեր կը փափագէին հաղոր-
դել իրենց մտածմունքները, որք մէկ-
տեղ միանալով անշուշտ հաստատուն
վարդապետութիւն մը կը բովանդա-
կէին. վարդապետութիւն մը ամեն աղ-
զաց փորձառութենէն առաջ եկած
և դարերու ընթացիւք կատարելագոր-
ծուած։ Այս զիրքը, ըսաւ, կը բովան-
դակէ մեծ իմաստութիւն մը, բայց ան-
շարժ է. ընդ հակառակն տիեզերական
իմաստութիւնը, իւրաքանչիւրոց փոր-
ձառութեամբն և ամեն օրերու խորհր-
դածութեամբ կ'աճի։ Եթե Պրահմանը
իրաւոնք ունի, պէտք է իմաստութիւ-
նը ինդրել ամեն մարդիկներէ. և ամեն
վիշտերը սփոփելու համար՝ պէտք է ա-
մեն հիւանդները հարցընել։ Ուզեց մը-
տածել դետին եզերք՝ այն գեղեցիկ ար-
մաւենեաց տակ՝ որոնց միջէն կ'երևէին
զեղեցիկ մարդեր՝ ուր կը զբօնուին յա-
մոյրներու խումբեր, և ուսկից հաղարա-
ւոր թռչնոց դայլայլիկը կը լսուէին. բայց
ակամայ կամօք միտքը դարձաւ այն մեծ
ծալուն վրայ, որ այնքան մեծատարած ա-
փունքներ կը թրջէ, և այն հաղարաւոր
մարդկանց վրայ՝ որք տարբեր բարք, կը-
րօնք, սովորութիւներ, դոյներ, և զգեստը-
ներ ունին, սակայն են որդիք միոյ հօր,
զաւակը մարդկային մեծ ընտանեաց։
Այն ատեն իր տունը շատ խեղճուկ ե-
րեցաւ իրեն, զետեզերքը շատ նմանա-
կերպ, իր պարտիզին ծաղիկները իրեն
անհոտ երեցան, մարդկանին վրայ

ոստոստող կենդանիները համր էին, և
շատ կը փափաքէր լսել իր եղբարցը
ձայնը, որ պատմէին իրեն ինչ որ տոր-
ված են, ինչ կը սիրէին, և ինչ բանի
յուսացեր էին։ Մեծ մտածութիւն մը
սիրոյ՝ մարդկութեան սեռին վրայ՝ այն
պէս ընդարձակած էր կենաց հորիզոնը
իր մտաց առջն՝ որ ալ իրեն նեղ երե-
ցաւ այն առանձնութիւնը՝ ուր կ'ապրէր
նման անձնասիրի մը մտածութեանը՝ որ
միայն ինքն իրեն համար կ'ապրի։ Բայց
բան մը զինքը անհանդիստ կ'ընէր և
դեռ կ'արգելուր. բոլոր այն ժողովը-
գեան կրօնքն, անոնց հաւատքն էր՝
որ իմաստութիւնը պիտի մթընցընէին։
Ասիկայ շատ ծանր բան է, ըսաւ. պէտք
է լսւ մտածեմ ասոր վրայ։ Այս ըսե-
լով մտաւ իր եղեգնաշխն տունը, և ու-
զեց աչք մը ձգել եւրոպացի գրքի մը
վրայ, պենկալերէն թարդմանուած, զոր
անզիացի սպայ մը, կալկազայէն լա-
հուի թագաւորութեանը երթալու ա-
տեն իրեն ընծայած էր, և այս խօսքիս
հանդիպեցաւ.

Մի ըներ ուրիշն՝ ինչ որ չես ուզեր որ ուրիշ
քեզն ընէ։

Անդիպեցի սպայն այս խօսքին տակ
պենկալերէն զրած էր. — « Ամենայն բա-
րոյականի այս աստուածային սկզբունքը՝
մարդկանց սրտին մէջ լստուծմէ գրուաւ-
է. այս խօսքս է որ կը միացընէ մեծ ըն-
տանիքը, այս խօսքս պէտք է կրկնա-
եղբայր եղբօր, դար դարի, երկիր մ-
ուրիշ երկրի։ Այս խօսքս ըսին ինձ
եւրոպից մէջ ալ Ավրիկից վայրենեա-
մէջ ալ. ձարոնի և թիպէդի մէջ ա-
լսեցի նոյնը. մանտարին մը, որուն հալ-
ցուցի թէ իր մատենազարանին մեծա-
մեծ զրբերուն մէջ ամենէն զեղեցի-
գրուածը ո՞րն է. « Խօսք մը, ըսաւ, զո-
րու զիտէիր պղտի տղայութեանդ ա-
տենն ալ. » և կարդաց այս խօսքը ո-
կոնփուկիոսի զրոց մէջ կը գտնուի .

Այս բանը որ մէկը չի փափաքիր իրեն համա-
չնէ ուրիշներուն։

Քանի մը ամիս վերջը Սենեկալ և

զած ատենս, տեսայ ծեր Եօլոփ մը՝ ու րուն չորս դին շատ մը տղայք ժողուած էին, այս կերպով վերջացուց իր երկայն խօսակցութիւնը, որ ես շուտ մը անդրադայ:

Եթէ գլխարկ մը քեզինեղ կու գայ, մի անցը-ներ զայն մերձաւորիդ գլուխը:

Նարա-Մունի, այս ծանօթութիւնը կարդալէն վերջը, ինկաւ խորին մտածութեանց մէջ. յիշեց քրիստոնէից գըրքին առածը և ըստ. ծշմարտապէս իմ կարդացած մեծ զրքերուս մէջ անսանկ գեղեցիկ բան չիկայ. և ծեր Պրահմանն իրաւունք ունի, իմաստութիւնը ամեն մարդկանց քովն կը դանուի և պիտի ջանամ զայն ուրիշներուն ըսելու, ինչպէս որ ես ալ կ'ուզեմ ուրիշներէն լսել:

Երկք օր վերջը Նարա-Մունի գնաց իր մնաք բարովը ըսելու մերձաւոր տեղերու բնակչաց: Ամենքը կը զարմանային իր դիտաւորութեանը վրայ, և ինչուան եղան ոմանք՝ որ կատարեալ յիմարութիւն սեպեցին իր կտրճութիւնը և իր աղնուական դիտմունքը. ոմանք ալ կը կարծէին թէ իր կրօնական սկզբունքները վտանգի մէջ պիտի դնէ. յետոյ կ'աւելցընէին թէ՝ կը չափէին զինքն ալ, եթէ հօրը ճամբան բանէր, որ վաստրկեր ու կորսնցուցեր էր: Բայց բոլոր այս կարծեաց գէմ՝ երիտասարդ Պրահմանը սովորութիւն ըրեր էր իր նոր քաղած գերագոյն առածը կրկնելու, ըսելով որ ասիկայ իր գանձին սկիզբն էր. ՚ի վերայ այսր ամենայնի՝ կար պատուաւոր մարդկանց խումբ մ'ալ՝ որ կը ծիծաղէին այպանելով զՊրահման. վասն զի սովորաբար ասանկ վաճառներ բերելու համար ոչ նաւեր կը պատրաստեն, և ոչ Տէլիէին կարաւանով ֆրանկաստան կ'երթան:

Բայց բանը շատ փոխուեցաւ երբոր գնաց աեսնալու ծեր Պրահմանը, որուն տուած խորհուրդը կ'ուզէր ՚ի գործ զընել. գտաւ զանիկայ իր գեղեցիկ բնակարանին մէջ որ շրջապատուած էր արմաւենիներով, որոնց կանաչ զլուխները բրդնձի լուսական գլուխները մէջ ու ուզեն անարգել պիտի սփուռին մարդկանց մէջ: Եւ սակայն, ով Նարա-

մեծցած լայնասփիւռ հնդկակեռասենեաց վրայէն կը բարձրանային: Ծերը մսւկրիի ծաղկըներով բոլորովին անուշահոտեալ սրահի մը մէջ նստած էր, և երկու երիտասարդք իրեն կը կարդային փոխ առ փոխ վետային ամենէն գեղեցիկ մասերը:

Երբոր Նարա-Մունի իրեն յայտնեց այցելութեան պատճառը, ծերը զրկեց զինքը, և բոլորովին ծանր մտածութեան մէջ ընկզմեցաւ. երբոր լսեց անոր բերնէն եւրոպական գրքին մէջ գտած առածը:

« Երջանիկ ես դուն, Նարա-Մունի, այնպիսի ժամանակի մը մէջ ծնած ըլլալուգ համար՝ յորում մարդիկ երկրիս մէկ ծայրէն ինչուան միւսը՝ զրոց ձեռքով իրարու հետ կը խօսակցին. աւելի երջանիկ ես այնպիսի դարի մը մէջ ապրելուգ համար՝ յորում կրնան մարդիկ հազորգել արագութեամբ իրենց միաքը, ծովերը կարելով՝ առանց սպասելու հովերուն: Ծեր անզզիացի վաճառականէ մը լսեցի որ քիչ ժամանակ առաջ վեց շաբաթուան մէջ իր երկրէն եկեր էր Պենկալայ. ժամանակաւ վեց կամ ութը ամիս պէտք էր ֆրանկաստանի հեռաւոր երկիրներէն նամակ մը ընդունելու համար: Պատմեցին ինձի որ Ափրիկիոյ անապատները կը պտղաբերէին աղբիւրներով, որք կը գեղեցկացընեն կենաց ամենացն միսիթարական կերպարանիքներով և արդասեզք այն ահաւոր և մահահոտ տեղը: Կ'ըսեն թէ Եւրոպիոյ մէջ ովկիանու պէս օդը կտրել անցնիլ կը մտածեն, և ցամաք երկիրը քիչ ատենէն այնպէս արագագնաց ճամբաներով պիտի ակօսուի՝ որ մարդկային մտածութիւնները երբ ուզեն անարգել պիտի սփուռին մարդկանց մէջ: Եւ սակայն, ով Նարա-Մունի, բոլոր այս հրաշալիքները՝ որք գուցէ հաւասարապէս զարմանալի են մեր աստուածոց հրաշից նման, բոլոր այս հրաշալիքները կ'ըսեմ, իմ աշացս առջև շատ նուազ են քան խօսք մը՝ որ կարենայ զմարդիկ լաւագոյն ընել, քան այն աստուածային խօսքերէն մէ-

կը, որ կը խրատէ աւելի ևս սիրելու զիրար, Ո՞վ որդիդ Ուտեայ, եթէ երեք տարի երկրիս չորս կողմը պըտըտելէն ետքը, կարենաս հանել քու իմաստութեան գանձէդ աւելի գեղեցիկ առած մը քան զայս զոր լսեցի, որդի Ուտեայ, ևս ալ իմ ունեցած գանձս քեզի կու տամ: Ես այն գանձը դաձաներու անդամ չուզեցի տալ, բայց կու տամ անոր՝ որուն բոլոր հարստութիւնը ըլլայ խօսք մը, բայց աստուածային բերնէն ելած խօսք »: Այս բաներս լսելէն վերջը ծեր Պրահմանը ծափ զարկաւ, և երիտասարդ աղջիկ մը եկաւ արծաթէ տուփը բունած, որուն մէջ օտարականի ընծայելիք պէրելը կը դընեն. այնպէս ազնուական էին անոր կերպարանքը, որոնց վրայէն կրնար կարդացուիլ այն ամեն պարզ առաքինութիւնները՝ որք պէտք է բորբոքեն կնկան մը սիրտը. և իր նայուածքին քաղցը խնամածութեանը մէջ դիւրին էր գուշակել այն փափուկ սիրտը՝ որ նախ և առաջ կը նուիրի հօր մը, յետոյ փեսայի մը, և ամենէն ետքը մայրական սիրոյ աստուածային ցող մը կ'ըլլայ, որ անսպառելի աղքիւր է գորովանաց:

« Փարվաթի, ըսաւ ծերը, գեղեցիկ է իր նայուածքովը, գեղեցիկ է նաև հոգւովն ալ: Գանգէսի ափունքը արածող հօտերուս մէջ՝ կայ մատղաշ եղնորթ մը՝ որ ցաւոց աղաղակ մը լսելուն պէս կը թողու հովտին ծաղիկները, կարծես թէ իր քաղցը և տխուր նայուածքը կարեկից կ'ըլլայ ուրիշներուն վշտացը, և կը կենդանանայ իրենց ուրախութիւնները տեսնալով. ասիկայ փարվաթիին պատկերն է. այսպէս էր նաև իր մայրն ալ: Լաւ մտիկ ըրէ ինծի, որդեակ իմ, ևս զինքը բնաւ պիտի չստիպեմ քեզի հետ ամուսնանալու. այս հոգը բոլորովին քեզի կը յանձնեմ: Քուկին կատարելիք պաշտօնդ, աշխատանաց և մտածութեանց պաշտօն մ'է. վասն զի եթէ հեշտ և դիւրին բան մը կ'երեսայ իմաստութիւնը գանձալը, բայց շատ անդամ կը տեսնենք՝ որ սխալ հասկըցուած է ի. մաստութեան առումը: Պէտք է որ ար-

դարախոհ միտք մը լուսաւորէ այս վիճը, ինչպէս որ արել կը ցրուէ առաւօտանց մեր ծիծաղկոտ դաշտերը ծածկող շողիները: Բայց գիտես որ երբ իր բարերար ճառագայթները կը հալածեն երկնից և երկրի խաւարը, ինքն ամեն արարածոց սէրն է: Թուչունկը կը դովեն զինքը իրենց երգերով՝ աստուածոց պատգամանաւորի մը պէս, ծաղիկները կը վերառափեն իրենց անուշ բուրմունկը, նոյնպէս ալ երկիրս իրեն համար բոլոր սէր է: Երբոր ազգաց գիտութիւնը զարդարէ քուկին հոգիդ և իրենց իմաստութեամբը հարստանաս, մտածութիւն մը պիտի պատասխանէ քու մտածութեանդ. հոգի մը քաղցը առաքինութեամբք լցուած նոր պարտքերը կատարելու համար՝ հարկաւոր եղած ոյժը պիտի առնու փորձ սրտէ մը: Գնա՞ ուրեմն, որդեակ, և ցըցուր մեր իմաստնոց այս առածին ճշմարտութիւնը.

Աշխատութիւնն է որ կը ճանցընէ մարդուաշմարիտ յարգը, ինչպէս կրակը կը բուրք խուն անուշութիւնը:

Այս ըսելով ծեր Պրահմանը, հարցուց փարվաթիին, թէ իր սիրտն ալ շէր հաստատեր այն խոստմունքը, զոր ազնուական մտածութեամբ մ'ըրաւ:

Աղջիկը չամարձակեցաւ պատասխանել, բայց իր փեսայացուին հրամցուց արմաւենին և հնդկաբաղեղը. և երիտասարդ Պրահմանը կրցաւ կարդալ ասոր նայուածքին մէջ սուրբ գգուածնաց խոստմունկները, որ հաստատուած է մարդու բնութեանը ամենէն աւելի քաղցը և մաքուր բանին վրայ, այսինքն ինքզինքը մոռնալուն և միշտ իր սիրելույն բարիքը ուզելուն վրայ:

« Նարա-Մունի, ըսաւ ծերը քանի մը վայրկեան վերջը, կ'ուզեմ գանձարանդ լեցընել սկսիլ մեր ամենէն հին և ամենէն ընտիր առածներովը. տուր ինձի այն գիրքը՝ որուն մէջ պիտի զրես ժողովրդոց իմաստութիւնը: Երիտասարդ Պրահմանը տուաւ իրեն վետա մը, որ ըստ սովորութեան հնդկաց՝ ծած-

Կուած էր կրօնական այլաբանութամբը նկարեալ կողքով մը : Ծերը քիչ մը ժամանակ դիտեց զանոնք, և ըստու . « Արուեստներուն ամենէն մեծ պաշտօնն է յիշեցրնել հոգւոյն ամենէն դերագոյն բանը, և մարդուս սրտին ամենէն աւելի սրբազն բանը » : Եւ զբեց այս վճռո՞ր որ արդէն հոչակեալ է բոլոր արևելից մէջ .

Մեծ գետերը, մեծ ծառերը, օգտակար տուն կերը և բարի մարդիկը իրենց համար չեն ծնանիր, այլ ուրիշներուն պիտանի ըլլալու համար :

Իր շարունակուի :

**ՀԻՆԳ ՇԱԲԱԹ ՕԴԱՊԱՐԿԻ ՄԷՋ
ՃԱՆԱԳԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ԵՐԻՑ ԱՆԴՎԱՑԻՑ
ՅԱՓՐԻԿԵ**

(ՑԵՍ ԵՐԵՍ 218)

ԳԼՈՒԽ ԺԲ.

Նեղուցին անցքը . — Մրիման . — Խորհուրդ Տիրի և առաջարկուրին ձոյի . — Մրահ նուխայն . — Ուզարամոն . — Եղկելին Մէջան . — Տուրումի լսոր . — Տոքորին աշխարհացոյցքն . — Նոփալ ծասի մը վրայ անցուցած զիշեր մը :

Պարզ օդ մըն էր և հովը չափաւոր . Վիկուրիան գրեթէ ուղղահայեցաբար / 1,500 ոտք բարձրութեամբ վեր ելաւ, զոր ծանրաչափին սիւնակը 2 թթաչափէ 2 զծաչափ՝ նուազ ճընշմամբ մը նշանակեց :

Այս բարձրութեանս մէջ օդու աւելի զգալի հոսանք մը զօդապարիկը դէպ 'ի հարաւային արևմտեան կողմը տարաւ : Ի՞նչ գեղեցիկ տեսարան կը բացուէր ճանապարհորդաց աչացը առջին : Զան զիպար կղզին ամբողջ մեծութեամբն իրենց տեսութեանը կը ներկայանար, և ինչպէս ընդարձակ մակարդակագնտի մը վրայ՝ աւելի մոյզ գոյնովը դուրս կը ցատքէր . դաշտերը գոյնզգոյն մանրանկար կտորներու երևոյթ կ'առնուին .

1 Գրեթէ հինգ հարիւրորդամեդր : Խւրտանչւոր հարիւր մեգր բարձրութիւն, մէկ հարիւրորդամեդր ձնչման կը համապատասխանէ :

անտառները և ծառաստանները՝ իբր մեծ փունջք ծառոց կ'երենային :

Կղզւոյն բնակիչքը կարծես թէ միջատք էին : Հուռուաները և աղաղակները կամաց կամաց ընդարձակ միջնոլորտին մէջ մարելով, միայն նաւուն թնդանօթից հարուածները օդապարկին ստորին գոգաւորութեանը վրայ կը թրթռային :

— Ի՞նչպէս գեղեցիկ է այդ ամենը, կանչեց ձոյ, ինքը նախ լուութիւնը կոտրելով : Սակայն իրեն պատասխան տուող մը չեղաւ : Տոքորը ծանրաչափին կրած տարբերութիւնները դիտելու զբաղած էր, նշանակելով միանգամայն իր վեր ելելու մանրամասն տեղեկութիւնները :

Քէննըտին ուշադիր չորս դին կը նայէր և կարծես թէ աչքերը չէին բաւեր բոլորը տեսնելու :

Արեւուն ճառագայթները բոցարծարծին օգնելով, կազին ձգտումը սաստկացաւ, և վիկուրիան 2,500 ոտք բարձր ելաւ : Այն բարձրութենէն Ռիզուիուդը ինչպէս պղտի նաւակ մը կ'երեար, և Ավրիկիոյ ծովափը յատակ կերպով կ'որոշուէր, արևմտեան դին փրփուրէ անհուն երիզով մը :

— Զէք խօսիր, կանչեց ձոյ :

— Կը դիտենք, պատասխանեց տոքորը, դիտակը դէպ 'ի ցամաք երկիրը ուղղելով :

— Այլ հարկ է որ խօսիմ :

— Հանգիստ նայէ, ձոյ . որչափ կ'ողես խօսէ :

Անոր վրայ ձոն սկսաւ ինքնիրեն անուանաստեղծութեանց զարհուրելի ցուցակ մը ստեղծել : Ո՛հերը, ահերը, վաշերը շրթանցը մէջ կը շառաչէին :

Ծովուն անցքին ժամանակը տոքորը պատշաճ սեպեց ինքզինքը այս բարձրութեանը մէջ բռնել, վասն զի կը նար անով ծովեղերքին աւելի ընդարձակ տեղը դիտել . Ներմաշափին ու ծանրաչափը, որ կիսաբաց վրանին ներսը կախուած էին, անդաղար իր աչքին տակն էին . ուրիշ երկրորդ ծանրաչափ մըն ալ դուրս կախուած էր, որ զիշերուան քառորդներուն պիտոր ծառայէր :